

## ՎԱՐԱՆ ԹԵՔԵՍՆԻՆ

(Եր քառասնամեայ յորհեւանին սոսթիւ)

Համեստ, խոնարհ, մերը երկշոտ անձերու պէս կը բալեն  
Ամբոխին մէջ մըտածման, քառերն իդախդ ետեւէն.  
Կը հետեւիմ ես անոնց, հետաքրքիր ակընդէտ,  
Ու կը գտնեմ միտքս յանկարծ մտքիդ սեմին լուսաւէտ . . . :

Երբոր կ'ըդամ ես լրսել սրտիդ յարերն այլազան,  
Պատկերներով պարզ ու հեզ կը բացատրես, մեղմածայն,  
Մտքին, կեանքին յարահուն ինչունիքը ծարաւի . . .  
Ու Սոկրատի մաքրափայլ հոգին բու մէջ կ'երեւի:

Մերը խանդավառ, մերը երկմիտ զարմանքներով  
պաշարուած՝  
Ինձ կը բըւիս դուն յանախ անլուծելի առեղծուած,  
Բայց երբ բզիեզ կը պեղեմ, դուն միշտ մանկան մ'ես  
նըման,  
Որ Աստուծոյ մ'է յանձներ իմաստն իր մարդ

գոյութեան . . .:  
Դու խորիմաց մարզարէ՝ փորձառութեամբ ներդաշնակ՝  
Կը կարեկցիս մարդերու երազանքին անպարփակ,  
Երբ Անհունին տիրանալ կը յաւակնի յաւիտեան,  
Բայց անգիտակ դուն բեզի, կը դիմես այդ խենդութեան:

Տարիներուն ամողոք ձեռներն ի՛նչ փոյք թէ գրկեն,  
Չըմեններու դարպասին տանին մարմինդ յամրօրէն.  
Դարու ժըլատ, հեստ ոզին զլխիդ դըրեր է դափնին  
Ու կը յանձնէ վաստակներդ անմահութեան տահարին . . . :

Մ. ՄԱՆՈՒՆԵԱՆ

Բարիգ, 28 Յունուար 1934